

Lkn

306

1999.

ԲԱՐԵԿԵՆՌԱՆԻ
ԱՆԿՈՒՏԻՆԵՐԸ



ԿԱՏԱԿԱՆԱՂ ՄԷԿ ԱՐԱՐՈՎ



ԹԱՐԳՄԱՆԵԱՆ Ի ԳԱՂՂԻԵՐԷՆԷ



ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿ

Տ. Գ. ՊԱՓԵՅԱՆ



معارف نظارت جلیله سنک رخصتنامه سیله طبع اولمشدر

Կ. ՊՈՒԽՍ
ՏՊԱԿՐ. Յ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
(Գրաշարաց ԸՆԿ.)
1893

43948-4.2

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԱՆԿՈՒՏԻՆԵՐԸ

→→→0000←←←

ԿԱՏԱԿԱՆԱՂ ՄԷԿ ԱՐԱՐՈՎ


ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂԳԻԵՐԷՆԷ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Տ. Գ. ՓԱՓԱՋԵՆ



28045-62



1897.

9

معازف نظارت جلیله سنک رخصتنامه سیله طبع اولمشدر

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐ. Յ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
(Գրաշարաց Ընկ.)
1890



ՏԵՍԻՆ Ա.

Այեքսի եւ Օրիորդ

ԱՆՁԻՆՔ

ՄՈՒՋԱՐ Մերունի վաճառական մը.
 ԱԼԷՔՍԻ Մուգարի եղբորորդին.
 ՅՐԷՏԵՐԻԳ Այեքսի բնակերը.
 ԱԼՖՕՆՍ » »
 ՅՐԱՆՍՈՒԱ » »
 ՖԼՕՐԻՆ Այեքսի սիրուհին.
 ՔԱՄԵԼԻՍ Ֆրեսկերիգի »
 ԺՕՁԷՖԻՆ Ֆրանսուաի »
 ՎԻՕԼԷԹ Ալֆոնսի »

Անցքն է ի Բարիգ



Տեսարանը կը ներկայացնէ գեղեցիկ սրահ մը,
խորը խնչպէս եւ ձախ կողմը դուռ. սեղան եւ աթոռք:



29. 309

306-60

Ֆլորին. (Ալէքսէն) — Ալ խոստացաք, այնպէս չէ՞:
 Ալէքսի. (Մարշալ) — Այո՛, օրիորդ:
 Ֆլորին. (Ընկերացի) — Ուրեմն երթանք պատրաստուինք,
 Գամելիա. — Աղւոր Բարեկենդան մը պիտի ընենք.
 Ժօզէֆին. — Այո՛, այո՛, լաւ պիտի զբօսուենք:
 Ֆլորին. — Առ այժմ մնաք բարեաւ, Ալէքսի:
 Գամելիա. — Տոտետե՛րն, միւսիւ Ալէքսի:
 Ժօզէֆին. — Մի՛ մոռնաք մեզի (Օրէորդ + Է Քիլին)
 Ալէքսի. — Ծնորակալ եմ, օրիորդը (Աւանջին) Աղւոր
 Բարեկենդան մը պիտի ընենք, հը՛, բայց ինչպէս. զբո-
 սանիս մէջ կուտ մը չկայ: Նախ եւ առաջ ասոր մէջ ճա-
 րը գտնելու ենք. այո՛, այս անկուսիութեան դարման մը
 փնտռելու ենք: Երկու շարաթուան մէջ հօրեղբորս երեք
 անգամ նամակ գրեցի, վտանդաւոր հիւանդութեամբ մը
 տառապիլիս իմացուցի, բայց չի պատասխանեց, սոսկ մը
 չի զրկեց: Ես ալ բարկացած՝ մեռայ. ուստի հիմա, յու-
 ղարկաւորութեանս համար անհրաժեշտ եղած ծախքին
 պատկանելի զուճարը թող զրկէ: Թէպէտ եւ խնձ մար-
 քը իբրաւունք ունէր նոյն նամակներուս չի պատասխանե-
 լու, վասն զի ծնողացս մեռնելէն ի վեր՝ նա զիս ազէկ խը-
 նամեց եւ ուսմունքս կատարելագործելու համար մինչեւ
 Բարիգ զրկեց, ուր չորս տարի է կը բնակիմ, բայց վար-
 ժարանին մէջ, սիրահարութիւնէ՛ ուրիշ բան մը սորված
 չունիմ. առջի գիտցածներս ալ մոռցայ: Հօրեղբորէս գրքի,
 թուղթի, գրիչի ու մեղանի համար քաչած զուճարներս
 դարեջրատուներուն մէջ լմնցուցի, եւ վերջապէս մարդը
 վարպետ եղաւ ու դրած սուտերուս ալ սկսաւ ականջ չի
 կախել, որով պարտաւորեցայ վերջին փորձ մը ընել: Յը-
 րետերիք ընկերոջս ազաչեցի, անոր կողմէն հօրեղբորս ուղ-
 եալ նամակ մը գրել տուի, որուն մէջ, իմ ժամատանդէ
 մեռնիլս կը գուժէ եւ անկէ՛ կը պահանջէ՛ յուղարկաւ:

րութեանն համար ըլլալիք ծախքը: Բայց պիտի ըսէք թէ վերջապէս օր մը ողջ ըլլալս ի՞նչպէս պիտի իմացնենք մեր ծերուկին, է՛հ, այն ալ ետքը կը մտածենք: Հիմա նայինք որ Ֆրէտէրիզ վերադառնայ նամակառուէն, ուր քիչ մը առաջ՝ հօրեղօօրէս դարիք ստակները առնելու գնաց: Ա՛հ, վայրկեան մը առաջ ձեռքս համէք սա սակիները. ո՞ւր մնացիր, Ֆրէտէրիզ, չուտ եկուր. (Ներսէն երէ՞ղէ մը յայն) Ինքն է . . . յաջողած ըլլալուն համար ուրախութենէն կ'երգէ: (Դունէ կը նայ) Ա՛, ան չէ, Ալֆօնսն է եղբր:

ՏԵՍԻՆ Բ.

Նոյն եւ Ալֆօնս

Ալէքսի. — Ի՞նչ լուր, բարեկամ
 Ալֆօնս. — Առ այժմ ձեռքերս պարապ գրպաններուս մէջ ջրած՝ վեր վար պտտելէս ուրիշ լուր մը չունիմ:
 Ալէքսի. — Ֆրէտէրիզը չի տեսար:
 Ալֆօնս. — Ո՛չ:
 Ալէքսի. — Ուրե՛մն . . . Ինձի նայէ, չե՛նք կրնար մէկէն փոխառութիւն մ'ընել:
 Ալֆօնս. — Ե՛ղբայր, չորս տարի է որ աս վարժարանին մէջն ենք, ես այս աստիճան զբաղակա՛ն նեղ կայութիւն չէի տեսեր, առաջները, հարիւրին 3—4 տոկոսով շատ զուրութեամբ կրնայինք փոխառութիւններ ընել, զոր ամսապիսուն՝ մեր ծնողքներէն առած ամսականներնէս կը հատուցանէինք. բայց հիմա, եթէ ինքզինքնիս ալ աւանդ թողունք, կուտ մը չեն տար մեզի, եղբայր:
 Ալէքսի. — Բայց այդ թշուառական սեղանաւորները չեն մտածեր թէ ի՞նչպէս պիտի անցունենք մենք Բարեկենդանը: Մտածէ՛ անգամ մը, եղբայր, դուն սիրուէի մը ունենաս, որ կը խնդրէ Բարեկենդանը հետդ անցանել, դուն ալ խոստացած ըլլաս, բայց ետքը՝ . . . ան՛, հիմա կը թողնեմ. . . գրպանդ կուտ մը չըլլայ. . . առկէ աւելի ցաւալի վիճակ մը կ'ըլլայ. այս սեղանաւորները դու՛ ըսած բանդ ամենեւին չունի՛ն:

Ալֆօնս. — Չարմանայի խօսքեր կրնես, Ալէքսի, այդ տեսակ մարդոց քով դու՛ ըս կարեկցութիւն կը բռտես, մտածէ՛ անգամ մը թէ գրելու համար դորժածած գրիչներնիս երկաթ, պատառաքողներնիս երկաթ. զգաներնիս եր-

կաթ, կերակուրներնուս, չուրերնուս ամանները երկաթ, մինչեւ խոկ անկողիններնիս երկաթի վրայ տարածուած են, է, ուրեմն այսչափ երկաթի մէջ ապրող մարդուն սիրարն ալ մի՛թէ երկաթի չի՞ փոխուիր:

Ալէքսի. — Բայց ասանկ չըլլար, ճար մը զտնայու ենք:
 Ալֆօնս. — Ես գտայ:
 Ալէքսի. — Ի՞նչպէս:
 Ալֆօնս. — Ֆրէտէրիզէն կ'ուզենք:
 Ալէքսի. — Օ՛, գտար ունեցողը:
 Ալֆօնս. — Ուրեմն ֆրանսուաէն կ'ուզենք, անոր համար բսկիք մը չաւնիս ա՛:

Ալէքսի. — Էօ՛Ֆ, պարապ խօսքերով սիրտս մի՛ եղացնիր, Ալֆօնս, մեզի պէս այդ անկուտիներուն ալ խօսքը մի՛ ընելու:

Ալֆօնս. — Ուրեմն ի՞նչ ընենք:
 Ալէքսի. — Դուն քանի՞ ֆրանք ունիս:
 Ալֆօնս. — Երկու ֆրանք ունիմ, եթէ իմ բաժինիս ինկածը այսչափ է՛ կու տամ:

Ալէքսի. — Երեք ֆրանք ալ ես ունիմ:
 Ալֆօնս. — Երկու երեք ալ՝ հինգ:
 Ալէքսի. — Հինգ ֆրանքով Բարեկենդան կ'ըլլա՞յ:
 Ալֆօնս. — Իրաւսը չեմ գիտեր (Կը մտածէ)
 Ալէքսի. — Ի՞նչ կը մտածես:
 Ալֆօնս. — Միտքս միջոց մը եկաւ, բայց արդեօք կը յաջողի՞նք:

Ալէքսի. — Ի՞նչ միջոց, ըսէ՛, կ'ազաչեմ:
 Ալֆօնս. — Սա . . . աս դիմացը նստող հանդիսատես պարմուններէն ուղենք կ'ըսեմ, թերեւս մեր վրայ կը խղճանս:
 Ալէքսի. — Մէյ մը փորձենք, բերաննիս չի յողնիր ա՛:
 (Մի-բերան կ'երգեն)

Բարեկենդանի անկուտիներն ենք,
 Գիչեր ու ցորեկ մենք հով կը կլինք.
 Տեսնողը՝ մեզ խիտ հարուստ կը կարծէ,
 Կուշան անօթիին վիճակը ի՞նչ գիտէ:

Ալէքսի. — Կեցիք, ոտքի ձայն կայ. դէպ ի հոս մէկը կու գայ. (Սուրէ Դունէն նայելով) ո՛հ, ֆրանսուան է եղբր. . . աւանդ, Ֆրէտէրիզ չերեւար տակաւինս:

ՏԵՍԻԼ Գ.

Նոյնք, Ֆրանսուա (Երեւ) Ֆրետերիգ

Ֆրանս. — Բարեւ ձեզ, ընկերք:

Ալէքս. — Ֆրէտէրիգը տեսա՞ր:

Ալէքս. — Ի՞նչ լուր:

Ֆրանս. — Ոչինչ:

Ալէք. — Եւ ինչո՞ւ այդչափ կարմրեր ես:

Ֆրանս. — Պատճառը կուզէ՞ք հասկնալ:

Ալէք. — Այո, այո, հասկնալու ենք:

Ֆրանս. — Յայտնի է ես, անկուտութիւնն է. նամակաւ կառուներ գացեր էի՝ մօրս կողմէն եկած նամակը առնելու:

Ալէք. — Լաւ, առի՞ր:

Ֆրանս. — Այո՛. մայրս ինձմէ ստակ ուզեր էր, ո՞ւսկից պիտի ստամ. մեզի պէս ուսանողին դրօշմըր գրամ կը գտնուէ՞. թող թէ խեղճ կինը իրաւունք ունի, վասն զի բժշկութեան վրայագլխոս պիտի առնեմ ըսելով՝ զինքը խաբած եւ կորիկ գումար մը ձեռքէն առած էի. խեղճը հիմա զիս առաջին կարգի բժիշկ մը կը կարծէ եւ ասոր համար ստակ կ'ուզէ. այս անպատեհութեան անաջքն առնելու համար Ֆրէտէրիգէն մէկ երկու նարդէոն ուզեցի, չի սուսաւ, ես ալ բարկացայ եւ շունչս գլխատուներ տանելով քանի մը հատ իրարու վրայ նետեցի. ահա ասիէ ուսաջ եկաւ գեմքիս կարմրութիւնը:

Ալէքս. — Ֆրէտէրիգը տեսա՞ր:

Ֆրանս. — Այո՛, նամակատան մէջ:

Ալէքս. (Ուրախ) — Ուրեմն եկուր մէյ մը քեզ համբուրեմ, (Կը համբարէ):

Ֆրանս. (Չարմախ) — Աս ի՞նչ քեզ է:

Ալէք. — Ձեռքը ծրար մը, բան մը կա՞ր:

Ֆրանս. — Ա՛, կ'երեւի թէ դուք զեռ բան մը չէք գիտեր. աս աղէկ:

Ալէք. (Ցածէն, Ալէքսին) — Լեզուին տակը բան մը կայ:

Ալէք. — Ֆրանսուա, ի սէր բարեկամութեան, տեսածդ կամ լսածդ մեզի պատմէ՛:

Ֆրանս. — Եթէ պատմեմ, կը խոստանա՞ս ինձի հինգ նարդէոնի շափ փոխառութիւն մը ընել:

Ալէքս. — Կը խոստանամ:

Ֆրանս. — Սիրուհիիդ վրայ երգում մը ըրէ:

Ալէք. — Ո՛հ, մ'երկնցներ, կու տամ ըսի քեզի.

Ալէք. — Կու տայ, կու տայ, ես ալ կը վկայեմ:

Ֆրանս. — Ուրեմն աչքդ լոյս, հօրեղբայրդ քեզի 60 ոսկի զրկեր է, Ֆրէտէրիգ՝ այն 60 ոսկիի կուուրծն ձեռքը նամակատուէն ինձմէ առաջ մեկնեցաւ:

Ալէքս. — Հէ՛, իրա՞ւ կըտես, ուրեմն անգամ մ'ալ պիտի համբուրեմ գրեզ: (Կը համբարէ)

Ֆրանս. — Վերջապէ՛ս, գործերնիս կարգի մասաւ:

Ալէք. — Բայց Ֆրէտէրիգը ո՞ւր մնաց, ո՞հ, մէյ մը սա սոկինքը տեսնէի՞, ուրախութենէս հիմա պիտի թոցնեմ:

Ֆրանս. — Չեղևոս ատանկ տխարութիւն մը ընես. ետքը հինգ նարդէոնը ո՞ւսկից պիտի առնեմ:

Ալէք. — Ասկեց զատ, քեզ մ'ի պիտի կապէ:

Ալէք. — Սա անպիտաններուն նայեցէ՛ք, մինակ ինքզինքնին կը մտածեն, զիս չեն մտղքնար: Ա՛հ, Ֆրէտէրիգ, ո՞ւր մնացիր. (Ֆրէտէրէէ էլ ծոծէ, Կոսթոն յետէ):

ՏԵՍԻԼ Գ.

Նոյնք եւ Ֆրետերիգ

Ֆրէտէրիգ. — Եկայ, եկայ:

Ալէք. — Ստակները:

Ֆրէտ. — Հրամանեցէք: (Կոստոն)

Ալէք. — Ո՛հ, շնորհակալ եմ, (Կը սկիտ համբէլ)

Ֆրէտ. — Ձեզի բան մը ըսե՛մ, բարեկամներս, եթէ վարժարանի միւս ընկերներս մեր ասանկ մեռնել կեղծեցնուս շնորհիւ ստակ ձարած ըլլալնիս իմանան, տարի մը չանցած՝ վարժարանին մէջ ողջ մնացած ուսանող մը չալիտի գանուի. ամենքն ալ իրենց ծնողքներէն ստակ քաշելու համար պիտի մեռնին:

Ալէք. — Ծիշդ է, վախտուն հատ կարմրուկ ոսկիներ, բայց անգամ մը մտածեցէ՛ք, եղբարք, ի՞նչ ատիճան զօրութիւն ունի սա կորիկ մեռագըր, որ անմիջապէս լուսաւորեց այս մութ սրահը:

Ֆրանս. — Այո, ճշմարիտ է, միանգամայն մեր սրտերուն երջանկութիւն պատճառեց:

Ալէքս. — Ուրեմն կ'առաջարկեմ որ երեքս ալ ծուռնգի:

վրայ եկած, փառաբանենք այս ամենազօր մտաղոր (Քլ-
աւիւր ամառին վրայ դեռեւնէն էտրը անոր աւ- ջ ին շտառքի վրայ) Վ՛րտէ

Քեզի համար սիրով զօնեմ կեանքս, հողիս, ո՛ր տէր գրամ,
Գթա՛ն ինծի եւ ողորմէ՛, եկո՛ւր, մտի՛ր զու իմ գրպանս

Այսարհի մէջ մարդը շարժող մեքենան միայն զու ես,
Գիշեր ցորեկ պաղատիմ քեզ որ չի պակսիս իմ գրպանէս

Ամենքը. (Մեքէրան) — Զի քո է կարողութիւն, քո է
զօրութիւն, ո՞ր կրօնիկ մտաղիկ,
Այցեղէ՛ մեզի գէթ տարին հեղ մը, մե՛նք ենք քու գերիդ:

Յրէ. (Նոյնպէս) — Քու շնորհիւրդ գոց դռները կը բացուին,
Թոյլնիկ ձայնէ՛ր անդամալոյծք իսկ կանգնին.

Տգեղը՝ գեղանի, խաֆածը՝ սիրուն, շնորհիւրդ կ'ըլլան,
Ակոսանին թափած, փատցած աղջիկներ աղւոր էրկան տի-
րանան:

Ամենքը. — Զի քո է կարողութիւն, եւայն:

Այժ. (Նոյնպէս) — Դու ես որ անմիտը խելացի ցուցնես,
Զորս խօսք չգլտցողը պտտուն հուշակես.

Ճշմարտախօս անկուտիկն ականջ կը գոցես,
Զաժեմը աժեմին կը նախադասես:

Ամենքը. (Նոյնպէս) — Զի քո է կարողութիւն, եւայն:

Յրան. — Է՛, պարոններ, աղօթքնիս ըրինք, ո՞ւր է սա
մեր հինգ նարդէնը:

Ալէք. — Զգէ՛, հողիդ սիրես, կատակի ժամանակ չէ:

Յրան. — Ի՞նչպէս կատակ, յիշէ՛ խոստումդ:

Ալէք. — Ա՛, ա՛, մ՛ կրկնցներ, ու դե՛ս՝ օրիորդները
հոս կանչէ:

Յրան. — Օրիորդները ո՞ւր են:

Ալէք. — Ո՛ւր պիտի ըլլան, ներսի արանը: Ամենքս ալ
հաւաքուինք ու ընելիքնիս որոշենք: Ա՛լՖօնս, դուն սա
կրեք ոսկին ա՛, բնպելիքներն ու մրդեղէնները պատ-
րաստէ՛ դուն ալ Յրէտէրիգ, նուազածունները սակարկէ:

Յրէ. — Այս ամենը աղէկ, բայց քեզի բան մը պիտի
ըսեմ, հօրեղբորդ ինձ գրած նամակը աճապարանօք կար-
դալուս, քանի մը տող յետ գրութեանը դեռ չեմ կար-
գացած. տեսնենք ի՞նչ է գրեր:

Ալէք. — Կարդա՛ նայինք:
Յրէ. (Նամակն յետ գրութեանը աչքէ անցանէլէ ետք) — Ա՛յ,
այ, այ, տեսա՛ք մի փորձանքը, կեցէ՛ք, օրիորդները մէ՛
կանչէք, որո՛ւ մտքէն կ'անցնես, ինչպիսի կնճռոտեցաւ:

Յրան. — Խեղ ըլլայ, ի՞նչ կայ որ. . .
ԱլՖ. — Կարդացէ՛ք որ հասկնանք:

Յրէ. — Հօրեղբայրդ կ'իմայնէ որ այսօր ժամը Գին
հոս գալով, յուղարկաւորութեանդ հանդէսին ներկայ պի-
տի դանուկ, եւ իր վերջին համբոյրը պիտի զրոյձէ եղեր
քու պաղ ճակատիդ:

Ալէք. — Տղայութիւն չուզեր, Յրէտէրիգ, կատակի ալ
ատեն չէ. ողջ եղած ատենս դիս չի համբուրողը մեռնու-
լէս ետքը դիակս կը համբուրէ՞:

Յրէ. — Ահա դուք ալ նայեցէ՛ք թէ սո՛ւտ է ըսածս.
(Հէքէլ) հօ այք մէն՝

Ամենքը. — Համ.

Յրէ. — Բէն ո՞յր

Ամենքը. — Բոյր,

Յրէ. — Համբոյր:

Ամենքը. — Համբոյր:

Ալէք. — Է՛յ, հիմա ի՞նչ պիտի ընենք:

Յրէ. — Իրաւոր ես ալ չգիտեմ:

ԱլՖ. — Խնդալս փորս մնայ:

Ալէք. — Ժամը քանի՞ն պիտի գայ, ուիք:

Յրէ. — Իննսին:

Յրան. — Այս հաչւով, հիմակ ուր է նէ կու՛ գայ:

Յրէ. — Ինչո՞ք ասոր ճար մը գտնելու ենք:

ԱլՖ. — Ինծի հարցնէք նէ՛ իրաւցնէ մեռնելէ ուրիշ
ճար չի կայ:

Ալէք. — Ի՞նչ, 60 ոսկիի համար մեռած ունի՞ս մի:

ԱլՖ. — Դուն գիտես, բայց գոնէ մեռած ձեւանալու է,
ապա թէ ոչ, խարդախութիւնը մերկապարանոց կ'ըլլայ:

Յրէ. — Անանկ է, ուրիշ ճար չի կայ, սուտ մեռել պի-
տի ըլլաւ. արդէն սրոյումնիս ալ ասանկ չէ՞ր:

Ալէք. — Բայց եթէ հօրեղբայրս հիւանդութիւնս հաս-
կնալու համար դիս դարմանող բժիշկը տեսնել ուզէ. . .

Յրան. — Յրէտէրիգ, դուն դասերուդ մէջ մեղմէ յա-
ռաջադեմ ես, շինճու մօրուք մը ու ծայրերը երկայն վիզ-
նոց մը դնելով կատիներէնի պէս քանի մը բառ կ'արտա-



ասանս, Ալէքսին դարմանող բժիշկը եղած կ'ըլլատ, ես ալ, թաղու մը կատարող քահանան կ'ըլլամ, ասանկով, մարդու կինն ձեռքէն ինչ փրցունենք նէ՛ շահ է:

Ալֆ. — Է՛, ես ի՛նչ պիտի ընեմ, ինձի ալ պաշտօն մը: Ֆրէտ. — Դուն ալ դեղագործ կը ձեւանաս ու սուած դեղերուդ փոխարէնը կը պահանջես:

Ալէք. — Այդէն բաւական ալ Լատիներէն գիտես: Ֆրան. — Սպրինք, բարեկամներ, որոշուեցաւ:

Ալէք. — Ժամը քանի՛ն է արդեօք:

Ֆրէ. (Նայելով) — Ճիշդ ութ ու կէսն է. կէս ժամէն մարդու կնիս հոս կը հասնի:

Ալէք. — Ուրեմն Ֆրանսուա, գնա՛ մեր բարեկամու հիները վարպետութեամբ մը համոզէ որ հիմակու հիմա հոս չի գան: Ֆրան. — Դուք անհող եղիք, աճա կ'երթամ. (Կը Բէլիէ):

Ալէք. — Հիմա մենք ի՛նչ պիտի ընենք:

Ֆրէ. — Բնիկքնիս յայտնի է. աս սեղանին վրայ պիտի երկննատ, մեռել ձեւանաս, շունչդ պիտի բռնես, չի պիտի հագաս, չպիտի փռնդատս. ձերտակ սուսանի մէջ քեզ կը փաթթենք, գլխուդ վերեւն ալ ճրագ մը, եղաւ գնաց. ձերունին ալ պիտի կլէ:

Ալէք. — Ուրեմն շուտ ըրէք, ժամանակը կ'անցնի:

Ալֆ. (Սասունը Ֆրէտի բերքէն րաւով) — Ա՛, նայինք:

Ֆրէտ. (Ալէտիէն) — Պառկէ՛ նայինք. (Ալէտի սեղանին վրայ կը արածուէ, սասունով կը ծածկեն, Բլիտան վերեւն ալ վառուած ճրագ մը կը դնեն):

Ալէք. — Բայց ես հոս պիտի խեղդուիմ:

Ֆրէ. — Բան չես ըլլար. հա՛, կեցիր, կարեւորը մոռցանք, քիչ մը բուտարայով աս երեսիդ կարծրութիւնը անյայտացնելու ենք: (Բարբաբ կը Կէ):

Ալէք. — Հէ. . . հէ. . . հէփշոն:

Ֆրէ. — Ա՛, այդ չեղաւ, միթէ մեռելը կը փռնդատ:

Ալէք. — Թ՛ շուտական, այդ փոշին եթէ քու հանդուցեալ մեծ մօրդ քիթին ալ թխմն՛ կը փռնդատայ:

Ֆրէ. — Լոէ՛, ոտքի ձայն կայ, ինքն ըլլալու է, պառկէ՛, մ'երերար. (Լաւով) ան, հիւ, հիւ:

ՏԵՍԻԼ Ե.

Նոյնք եւ Ֆրանսուա, Էտրք Մուգար

Ֆրան. (Լաւով կը Բորէ) — Ա՛, հիւ, հիւ, հիւ:

Ֆրէտ. — Հէ՛, ո՞վ է:

Ալէք. (Նայելով) — Հէ՛:

Ֆրէ. — Ի՛նչ դրամ գրուի մարդ ես, Ֆրանսուա. սիրաւոր փրթաւ. քու ըլլալդ չի մտայնես:

Ֆրան. — Ի՛նչ գիտնամ, եղբայր, ներս մտած ատենս լալու ձայններնիդ աննկարի կարծեցի թէ ձերուկը եկեր է:

Ալէք. — Օրիորդները համոզեցիր:

Ֆրան. — Մինչեւ որ համոզեցի, խերս անխուսեցաւ. լայց եթէ ուշանաք՝ իրենք հոս պիտի գան:

Ալէք. — Զ՛ ըլլար, չ՛ ըլլար. ձերուկին հոս եղած ատենը եթէ անոնք վրայ գան, կը խայտառակուինք:

Ֆրան. — Անող եղիք, ես զիրենք կը համոզեմ:

Ալֆ. (Վաղելով) — Լոտեցէք, մարդու կնիս եկաւ. սանդուխէն վեր կ'կլէ. . . ամեն մարդ իր գարծին. (Ֆրանսուա կը Բէլիէ.) Ալէքսի, շուտ ըրէ, պառկէ՛, շունչ մ'աններ, (Ֆրէտի բերքէն հետ կու գայ) հիւ, հիւ, հիւ:

Մուգար. (Լաւով կը Բորէ) — Ա՛, հիւ, իւ, իւ, խեղճ եղբորս իմ, արդեօք ի՛նչ վիճակի մէջ պիտի տեսնեմ զինքը. աս տարիքիս մէջ, աս կակիծը տեսնելու էի: Ա՛, ինչո՞ւ դիս աշխարհիս երեսը մինակ կը թողուս, դու որ իմ մխիթարութիւնս էիր:

Ֆրէտ. — Տէր իմ, մխիթարուեցէ՛ք, այդչափ կակիծը ցաւով արկածի մը պատճառ կրնայ ըլլալ ձեզի համար:

Մուգ. — Ո՛հ, ձեզեցէք որ քիչ մը լամ. խեղճ եղբորս որդիս, աս ի՛նչ ծանր հարուած էր որ իմ սրտիս տուիր. (Մէկուսէ) թերեւտ ասոնք իր բարեկամներն են, (Բարձր) բարի լոյս ձեզ, պարոններ:

Ֆրէտ. — Բարի իրիկուն, պարոն:

Մուգ. — Առտու է մի իրիկուն. խեղքս գրուիս չէ որ:

Ֆրէ. — Երկու օր է որ մեր գլխուկնն ալ խելք չի մընաց, այս տղուն մահը անմխիթար կերպով խոցոտեց ամենուս սիրտը:

Մուգ. — Աս տարիքին մէջ, այնչափ ուսմունք սորվելն եաքը պէ՛տք էր որ միտներ. դեռ տասն օր առաջ ինձի նամակ գրեց, հիւսնդութիւն մը բան մը չուներ:

Ֆրէ. — Իրաւունք ունիք, պարոն, բայց պէտք է գիտնալ թէ հիւսնդութիւն ըսուածը ամուսն օրուան չի նաւիր, մէկէն ի մէկ կու գայ ու կ'առնէ կը տանի: Թէպէտ եւ զինքը սղատելու համար մեր ձեռքէն եկածը ըրինք,

բայց նենգաւոր մահը մեր ամեն ջանքերը ոչնչացուց:

Մուգ. — Ըսել է որ սաստիկ էջուածք մըն էր:

Ֆրէ. — Ո՛չ, իջնելու հընելու բան մը չունէր. ծառանիւ՛ հանգուցեալին թէ օրտակից մտերիմը եւ թէ բժիշկին ըլլալու, վարկեան մը իսկ քովէն չի հեռացայ:

Մուգ. — Ի՞նչ էր իր հրահրութիւնը:

Ֆրէ. (Շտաբա՞ծ) — Բան . . . ինքք . . . բանը, այսինքն գիր գրած ատենը յանկարծ ջիղերը բռնուեցաւ, տենդային հրահրութեան մը առաջըն բռնելու համար անմիջապէս ոտքերը տար ջուրը դնել սուր:

Մուգ. — Ո՛հ, սոսկալի՛ բան:

Ֆրէ. — Ասոր վրայ՝ քիչ մը աչքերը բացաւ, ո՛հ, երանի՛ թէ չի բանար, վասն զի սկսաւ սաստիկ ցաւեր ըլլալ ու մարդու սիրտը զարտո՞ղ աղեկուոր ձայնիւ արձակել. վերջապէս, ժամը . . . ժամը . . .

Ալէք. — Եօթնին:

Ալֆ. — Ութնին:

Ֆրէ. — Իննին հողին աւանդեց:

Մուգ. — Վա՛հ, դժբաղդ եղբորդդիս. հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ. բայց պարոն, քանի որ դուք բժիշկ եմ կ'ըսէք, անշուշտ իր հրահրութեան ինչ ըլլալը գիտէք. ըսէ՛ք, ինչէ՛ն ճիշտաւ:

Ֆրէ. — Ինչէ՛ն պիտի մտնի, այս հրահրութեան Լաւինա-Յունարէն անունը՝ «Λαβρινου», անկուտիոս, անարձաքիս է: Իր ըզեղին մէջ խել մը ֆուրսը լիքովաներում, ազգու իրսով կոչուած ջղերուն թուրութիւնէն յառաջ կուղայ տնիցը. անա դեղադործն ալ այս պարոնն է. կրնաք իրեն հարցնել, այնչափ զօրաւոր դեղեր սուր, բայց թըրուառական հրահրութիւնը ամենեւեկ կարեւորութիւն չտալով անոնց՝ իւր կամակորութեամբը յաղթեց:

Մուգ. — Անշուշտ թէ՛ զօրաւոր եւ թէ՛ սուղ դեղեր:

Ալֆ. — Ո՛չ, ընդհակառակը խիստ աժան եւ օգտակար դեղեր. եթէ անոնց անունը լսէք, դուք ալ հրահրանալու վաճաք մը կ'ունենաք.

Մուգ. — Ատուած չընէ. եթէ ես հիւընդամ, քիչ մը կակոճերակ (Խըլեարէնայէն ճաճածէ) կ'առնեմ.

Ֆրէ. — Աղիէ ալ տօւինք հանգուցեալին, բայց . . .

Ալֆ. — Գրեկ ալ տուինք, արլուն ալ առինք, բայց ամենեւին օգուտ մը չըրաւ:

Ֆրէ. — Հրահրութիւնը խիստ զօրաւոր ըլլալուն՝ զմեզ

հոս ձգեց, դնաց. ա՛հ, հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ:

Մուգ. (Կոտլայ) — Հի՛ւ, հի՛ւ, դոնէ՛ դուք մի՛ լաք. հի՛ւ:

Ալէք. (Պառկած տեղէն) — Հէփշո՛ւ:

Մուգ. — Հէ՛, ադ փոնգաացողը ո՞վ էր:

Ֆրէ. — Ես էի, պարոն:

Մուգ. — Ուրեմն խեղ ըլլայ:

Ֆրէ. — Շնորհակալ եմ. (Կոճայ ճը Ալէօսէն) ի՞նչ ապուր կ'ուտես, աղայ, փոնգապու առննը դատար:

Ալէք. (Կոճայ) — Եղբայր, ի՞նչ ընեմ, քիթս սարսափելի կերպով կը կետայ. հէփշո՛ւ:

Ֆրէ. (Շտաբելով Մալարէ կ'ըսէ) — Խեղ ըլլայ, պարոն:

Մուգ. — Ի՞նչպէս, փոնգաացողը կ'ո՞ւ էի:

Ալֆ. — Այո՛, պարոն, դուք էիք:

Մուգ. — Շատ բան, շատ բան, չնորհակալ եմ. այն աստիճան շուարեր եմ սրախ ցաւէն որ ըրածս չդիտեմ:

Ալֆ. — Բնականաբար այդպէս կ'ըլլայ, տէր իմ:

Ալէք. — Հէփշո՛ւ:

Ֆրէ. (Կոճայ) — Ա՛յ, դետինն անցնի քիթդ. (Ալֆօնօն) անցած ըլլայ, բարեկամ:

Ալֆ. — Շնորհակալ եմ:

Մուգ. — Այս անդամ փոնգաացողը դո՞ւք էիք:

Ալֆ. — Այո՛, պարոն, ես էի:

Մուգ. — Ուրեմն խեղ ըլլայ:

Ալֆ. — Շնորհակալ եմ, պարոն:

Մուգ. — Ո՛ւր է, դեղերուն հաշուեցուցակը չի տեսնաք տակաւին. ես պարտք չեմ սիրեր:

Ալֆ. — Բայց . . . տէր իմ. . . ո՛չ, ո՛չ:

Մուգ. — Է՛, է՛, ես այն տեղուանքը չեմ. եղբորդդիս չեմ ուզեր պարտքով պատկեցնել. հիմա պիտի վճարեմ:

Ալֆ. — Բայց ես իմ սրտակից բարեկամիս համար ըրած ծախքերս բերանս անգամ առնել չեմ ուզեր:

Ֆրէ. — Ո՛չ, միւսիւ Ալֆօնօս, այնպէս չէ, (Կոճայ) ի՞նչ ապուր կ'ուտես կոր, (Բալչը) թողէք որ պարոնը ուղածին պէս ընէ. ասոնք հին մարդիկներ են, մեղի պէս պարտական մնալէ չեն ախորժիր:

Ալֆ. — Այդ ուրիշ խնդիր. ուրեմն պարոնին կամքը յարգելու եմ: Ահաւաստիկ դեղորէից հաշուեցուցակը, բայց խոթին Իտալերէն է, եթէ կը հրամայէք՝ կարդամ:

Մուգ. — Ձեզի ձանձրութիւն չըլլար նէ՛ կարդացէք,

եղբորորդւոյ ինչ տեսակ ղեղերով մեռնելը կուզեմ հասկնալ:
Այֆ. — Շատ աղէկ պարոն, ուրեմն մտիկ ըբէք. (Կար-
դաւալ) «Էարեղի մէջ առաջին կարգի ղեղարան մը ըլլա-
լով, 1863ին արծաթ եւ 1866ին ոսկի չքաղրամով վարձատ
բուած համբաւաւոր Պ. Այֆոնս տը Չըմպրնի, Հօգման Եւուս
ման եւ Հօֆմանի կողմէ պատրաստուած ղեղերը որ . . .

Մուգ. — Ներեցէք, պարոն ղեղաղործ, ազ երկայն յա-
ռաջաբանը անցէ՛ք, ղեղերուն անունը ըտէք:

Այֆ. — Ահա կը սխտմ. առաջին անգամ «Արուս սի-
ջիլիզի սօֆար եւ մէնրա բօյօրա, նուեւ էիեանրատի բօ-
յօրա բօյօրիաւ, բօյօր քեքի տէ բաբօմատում, տուտի-
ջի, գունտիջի, սեալիջի . . .

Մուգ. — Սէտլի՞ճ ալ աուիք:

Այֆ. — Այո՛, պարոն, քանի որ սէտլիճը կը ճանչնաք,
անոր ի՞նչ աստիճանի զօրաւոր ղեղ մը ըլլալն ալ անչուշտ
զիտէք. անկէ զատ տուինք նաեւ Ագուս միգեթալիս, ա-
բու. պի չիմեալիս, բօրե բօրբօր բօրբմ բրե, չիբիբա բօմ
եւ տո՛ւմ, գօգտում տի գօգտում, բօյօրե տի բօյօրմում . . .

Մուգ. — Աս սրջափ մօմ գրեր էք ղեղերուն մէջ:

Այֆ. — Տօզթօրին հրամանը առանկ էր: Մտիկ ըրէք,
նոյն օրը իրիկուսան գէմ Պարոն տօքթօրին 11եղբորդ
զեղազիբն էր, Բեճբեքի, Բեխբի, Բեչեունի, պրապիջի,
տիչեմս, տի գաու, տի գուսու, վեքչը չի գար, ուսլիու,
մուսլիու, ջ՛ուսուլիբ, խեյք չի հասնիր . . .

Մուգ. — Հէ՞, հէ՞. ի՞նչ բսիր:

Այէք, (Շարասահելով) — Մեհնետայե քերմիզ, քերուուս
մարտիս, բատեջի, բատեջսի, մուսեջե, մուսիջիսի, բա-
տիեօր, բատանասի, բատ օտեալ, բատ աւանագ . . .

Մուգ. — Աղբար, եղբորորդիս այս ամինը կլլե՞ց:

Այֆ. — Ուզեր չուզեր պիտի կլլեր:

Մուգ. — Շատ բան, ի՞նչ զարմանալի անուններ:

Ֆրէ. — Մի՛ զարմանաք պարոն, այս ամինը նոր զըա-
նուած ղեղեր են:

Մուգ. — Ինչ որ է, գումարը ըտէ՛:

Այֆ. — Շատ աղէկ, գումարը որ լատիններէն չէ, պի-
տի կրնաք հասկնալ. գրեխ, ալբուկ, օշարակ, կակժեբակ,
փոչի, մոչի ալլովքն հանդերձ 575 ֆրանք 37 սանդղմ:

Մուգ. — Խեղճ Այէքսիս. աղէկ ա, պարոն տօքթօր,
այսչափ ղեղը շատ չէ՞ր իրեն համար:

Ֆրէ. — Բնդհակառակն քիչ զալուն համար մեաւ. ա՛ն
հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ:

Մուգ. — Մի՛ լաք, մի՛ լաք, իմ սիրտս ալ թունգ մի՛
հանէք. (Ալէսին սրակ րաւալ) փառք Առաւմոյ որ խղճա-
հար ղեղազօրծի մը հանդիպեցանք, եթէ անգուլթ եւ ան-
կարեկիր մէկը ըլլար, սակուած սոխի պիտի դարձնէր ղիս:

Այֆ. — Երանի՛ թէ ինքը սղջ ըլլար եւ ես ատնք չամնէի:

Ֆրէ. — Ի՞նչ օգուտ, լարեկամս, մի՞թիթարուելու ենք:

Այֆ. — Ո՛հ, գոնէ վերջին անգամ ղինքը տեսնեմ. հի՛ւ:

Ֆրէ. (Կամայ) — Ուրախութիւնէդ կուլաս, այնպէս չէ՞:

Այֆ. (Եսմպէս) — Լաէ՛, 25 նաբօլեմն բըցուցի:

Մուգ. — Իրաւ հուսասարիմ բարեկամներ են եղեր:

Այֆ. — Մնաս բարոջ սիրելի Ալէքըրի, ընդունէ՛ իմ յե-
տին սղջոյնս. (Մուղալէ) ձեր հրամանաւը կը մեկնիմ, պարոն:

Մուգ. — Ա՛հ, չնորձակալ եմ, հի՛ւ, հի՛ւ. (Այֆ. կը մեկնէ):

Աս աղեկաւոր տեսարանին առջեւ մարդ եղիր ու գիմայիբ,
հի՛ւ, հի՛ւ: Ո՛հ, ներեցէք Պ. տօքթօր, ձեր այցելագիրը չի
մտնանք. առէք սա քսակը, կը յուսամ թէ գո՛հ կը մնաք:

Ֆրէ. — Ի՞նչ կ'ընէք, պարոն, ես իմ բարեկամիս մա-
տուցած փօքրիկ ծառայութեանս փոխարէն բան չեմ ուզեր:

Մուգ. — Աղէկ. բայց դուք ալ արհեսար ձրի չէք սարվիր:

Ֆրէ. — Շատ իրաւացի են ձեր այդ խօսքերը. արհեսար
սովորեւ համար շատ ծախք ըրած ենք, բայց ի՞նչ կրկայ, ես
իմ բարեկամիս համար 20 այցելագիրն, այսինքն 20 ոսկի
չառնելովս չեմ կործանիր:

Մուգ. (Մեկուսի) — Ըսել է որ 20 ոսկի տալու է. (Բարձր)
կը յուսամ թէ ազօր մէջ 20 ոսկի պիտի դանէք, բայց եթէ...

Ֆրէ. — Հող չէ, պահասը ետքն ալ կրնաք զրկել:

Մուգ. — Եղբորորդւոյս բնկերներէն Պ. Ֆրէտէրիզը
անգամ մը տեսնել կ'ուզէի, որ ինծի նամակ մը զրկած էր:

Ֆրէ. — Այն անձը այս միջոցիս յուզարկաւորութեան
հանդէսին կարգադրութեանը զբաղած ըլլալուն, աւա՛ղ,
չպիտի կրնաք ղինքը տեսնել:

Մուգ. — Մեղք որ ղինքը չի տեսած պիտի մեկնիմ.
Իմ վերջին համբոյրս տարաբազդ Ալէքսիս ձակալին զը-
բօյմուլէս ետքը, երկաթուղին չիտայնելու համար պէտք
է որ աճապարեմ: Ուստի Պ. Ֆրէտէրիզը տեսնելով իմ
կողմէն բարեւ խօսեցէք, չնորձակալութիւնս յայտնեցէք,
ու թէ որ եղբորորդիս մանր մունր պարաքեր ըրած է,

խնձի նամակաւ մը թող իմացնէ որ վճարեմ, ասկէց զատ, անոր ունեցած կարասիները գիրքերը թող ինձի զրկէ, իր յիշատակին համար պիտի պահեմ ու մխիթարուիմ. ուրեմն ազնիւ պարոն, օգնէ ինձի որ վերջին համարդս դրսշմեմ

Ֆրէ, — Եկէք տէր իմ, թեւս մտէք, բայց կ'աղաչեմ, ինքզինքնիդ բռնեցէք որ գէշութիւն մը չպատահի ձեզի:

Մուգ, — Ս'հ, ինձի համար եղաւ ըլլալիք «Կը մօրէնայ» ո՛ր իմ երկու աչքերուս լոյս Ալէքսիո, ինչպէս չի լամ քու երկտաղարդութիւնդ, գեղեցիկութիւնդ, ուսմունքդ, «Կը հաճարէ» հոգիդ թող հանդարտի, քուեայ լիցին քեզ մեղք քո, ամեն ըրածներդ կը ներեմ, յաւիտեանականութեան մէջ հոգիդ արդարներուն դասակից ըլլայ, մի՛ մտնար զիս, Ալէքսիո. . . : Ազէկ միտքս եկաւ, Պ. տօքթօս, երկաթուղին ժամը քանիին կը մեկնի:

Ֆրէ, — Ութ ու կէսին. 10 վայրկեան ժամանակ ունիք:

Մուգ, (Իրար անչաձ) Տասը վայրկեան մի՛, ուրեմն մեկնիմ, բայց ա՛հ, ինչպէս պիտի բաժնուիմ այս դադաղէն:

Ֆրէ, — Թող երկինք մխիթարէ զձեզ, պարոն, ձեր յոյսը անոր վրայ դրէք, երկաթուղին չի փախցնելու համար ալ անապարեցէ՛ք, երթաք բարեաւ. շատ մի՛ լաք, մի՛ ողբաք, ձեր եղբորորդին հիմա երկնից մէջ արդարոյ բնակարանը հանգչած է. երթաք բարեաւ:

Մուգ, — Ծնորհակալ եմ, Պ. տօքթօս, շնորհակալ եմ. չի մտնաք իմ բարեւներս Պ, Ֆրէտէրիզին իմացնելու:

Ֆրէ, — Շատ աղէկ, շատ աղէկ, բայց կ'ուշանաք:

Մուգ, — Ահա կ'երթամ: Տեսա՞ք, պիտի մտնայի, իմ կողմէս աղաչեցէ՛ք Պ. Ֆրէտէրիզին որ օր մը իր այցելութեամբը զիս պատուէ: (Ա. ճարտարանով էլ ձեկնէ)

Ալէք, (Տեղէն ցարկելով) — Վերջապէ՛ս, գնա՛ց:

Ֆրէ, — Ա յո՛, գնաց. (Ալէքսի Բրանչուս ըսելով էլ պարէ), այ՛, այ՛, պառկէ՛, պառկէ՛, մարդը ետ դարձաւ: (Ալէքսի էլ շտաբէ եւ հալոտան էր ինչը էլ պարէ) ա՛հ, հի՛ւ, հի՛ւ:

Մուգ, (Կը մօրէ) — Ազ ի՛նչ է, դուք տակաւին կուլա՞ք:

Ֆրէ, — Ո՛հ, քանի որ իր դէմքը կը դիտեմ, չեմ կրնար արցունքս բռնել, բայց դուք ինչո՞ւ վերադարձաք:

Մուգ, — Քթախտախ տուիս հոս մոռցեր եմ:

Ֆրէ, — Առէք ուրեմն եւ ճամբէն մի՛ մնաք: (Կոս Կոյ)

Մուգ, — Հի՛ւ, հի՛ւ, գոնէ մէջ մ'ալ համարեմ զինքը, նոյնպէս եւ ձեզ: (Երկուսն ալ հաճարէին Եփրէ էլ ձեկնէ):

28045726

Ֆրէ. — Վերջապէ՛ս, կորսուեցաւ: Ե՛լ նայինք, պարոն: Ալէք. — Ո՛չ, ո՛չ, մինչեւ որ աղէկ մը չի հեռանայ, տեղէն չեմ երեքար:

Ֆրէ. — (Պարտահանէն նայելով) — Բայց ահա կառքը նստաւ ու մեկնեցաւ:

Ալէք. — Ուրեմն աշուրնիս լոյս, նորէն աշխարհք եկայ:

Ֆրէ. — Ա յո, բայց միտքս բան մը եկաւ. հիմա որ դուն մեռած ես հօրեղբորդ համար, ասկէ ետքը ի՛նչպէս պիտի յաջողիս անոր ձեռքէն ստակ քաշել:

Ալէք. — Շատ դիւրութեամբ. երբ նա իմանայ թէ մեր այս ըրածը իրեն համար խաղ մ'էր եւ ես ամուսնացեր եմ Ֆլօրինիս հետ, կաթուած պիտի իջնէ արտին, ու ինքը որ արդէն հիւանդոտ ծեր մ'է, չուս մը անդիլի աշխարհք պիտի ճամբորդէ՛ իր ձգելիք հարստութեան միակ ժառանգորդը ես եմ, հետեւաբար պիտի հարստանամ:

Ֆրէ. — Այ՛ չարածձի, չքոն՛ս, միշտ կատուի պէս չորս ոտքի վրայ պիտի ինաս: (Երեւէն ուղղուեց յայտերը ինչո՛ւն)

Ալէք. — Աս ի՛նչ աղմուկ է:

Ֆրէ. (Նայելով) — Մերիններն են, հոս կու գան:

ՏԵՍԻՒ 9.

Նոյնք, Ալֆ. Ֆրան. և Օրիորդք, Էտքը Մուգար

Ալֆ. — Ահա եկանք. անցած ըլլայ. միւսիւ Ալէքսի:

Ալէք. — Ծնորհակալ եմ:

Ֆլօրին. — Կը շնորհաւորեմ այս յաջողութիւնդ, Ալէքսի:

Ալէք. — Ծնորհակալ եմ, Ֆլօրինս, քու սիրոյդ համար մինչեւ անգամ մեռայ:

Ֆրանս. — Օ՛ն ուրեմն, ի պար:

Ամենքը. — Ա յո, ի պար:

Ֆրէ. — Ալանթի՛, մուգիգ:

(Նախաձեռնութիւնը Կարելի էլ էլ շտաբէն, ուրեմն ալ էլ ձեկն պարել, այն ձեռքին Մուգար էլ ձեկն եւ ձեռքից էլ ձեկն պարողները յոնկարծակիլ եկած, Ալէքսի շէ ցարդելու համար շտաբ էլ շտաբողներ):

Մուգ. — Ինչու կեցաք, պարոններ, շարունակեցէ՛ք. ո՛ւր է նայիմ սա անդիլի աշխարհք ճամբորդող սրկեան. (Կը քարտէ էլ քարտէ, ու ունեղեմ Կաթիլով) Դո՛ս ես պարոն,



ողջացար, թշուառական, հիմա ի՛նչպէս ձեռքէս պիտի ազատիս.

Ալէք. (Մռռելի վրայ) — Ա՛հ, սիրելի հօրեղբայրս, գթուած թիւն, գթուած թիւն:

Մուգ. — Լա՛ն, թշուառական, լո՛ւն. ալ ասկէ ետքը քու հօրեղբայրդ չեմ: դուն ինձի համար մեռած ես, գուռ մեռել ըլլաս, այս տարիքիս մէջ զիս այնչափ հետուներէն մինչեւ հոս բերես, ստակէ հանես ու մօրուքիս ինձապ, (Ամռան) ես ձեր խաղաղիկն եմ, թշուառականներ, հիմա արդարութեան պիտի յանձնեմ զձեզ:

Ֆրէ. — Ո՛հ, տէր իմ, չնորձ, գթուած թիւն:

Մուգ. — Անդին կորսուէ՛ք, կոշիկիս կտորը, սօզթօս, հէ՛. քիթիդ ահիտց մը անցունելով կարծեցիր թէ պիտի խաբե՛ս զիս, բարդախնդիր թշուառական:

Ալֆ. — Ո՛հ, տէր իմ, ներողութի՛ւն, ներողութի՛ւն:

Մուգ. — Վայ, վայ, վայ, քսակահատ թշուառական, դո՛ւն ալ մի հոս ես, ո՛վ կոկորդիլոս, ագուռ միջալիս, տը չինալիս, վիզիթալիս, բատիլի սէմս, կ՛ուտիլի չ՛ուտվիր, խելք չի հասնիր, վերջը չի գար, հէ՛, քեզի թշուառական նզովից ծնունդ քեզի, ըսել է որ դուք առաջուց խօսք մէկ ըրած զիս սօթտելու ելեր էք. աղէկ, աղէկ, հիմակ ալ պատրաստուեցէք պատիժնիդ կրելու:

Ամենքը. — Ո՛հ տէր իմ, գթուած թիւն:

Մուգ. — Անդին կորսուեցէ՛ք:

Ալէք. — Քանի որ այնչափ անգութ կըլլաք մեզի, գոնէ իմ նշանածիս գթացէ՛ք:

Մուգ. — Ի՛նչ, նշանածդ մի՛, ադ ի՛նչ ըսել է:

Ալէք. — Ահա երկուքնիս ալ ծունդի վրայ եկած, կ'աղաչենք. (Ֆրէյնի հետ ծռռելի վրայ):

Մուգ. — Ի՛նչ ըսիր, ի՛նչ, չհասկցայ:

Ալէք. — Իմ նշանածս է այս, գթա՛ մեզի, հօրեղբայր:

Մուգ. — Վայ, առանց ինձի հարցնելու նշանուէ՛ր ես ալ, չո՛ւտ, ոստիկան մը:

Ամենքը. (Առաջելով) — Մի՛ ընէք, պարոն, գթացէ՛ք:

Մուգ. — Չէ՛, անդին կորսուեցէ՛ք:

Ալէք. — Ի՛նչ, քանի որ դուք այդչափ անգութ կ'ըլլաք, ես ալ այս վայրկեանիս ապրելէ պիտի դադրիմ, ինքզինքս այրելով: (Ճրտէք կ'առնէ)

Ֆրէ. (Ճրտէք յետէն առնելով) — Ի՛նչ կ'ընես, խենդեցա՛ր: Մուգ. — Չէ՛, չէ՛, ատանկ ձեւերդ ալ կլուղ չկայ. գերեզմանը բանաղով եթէ մէջը մտնաս նորէն չեմ հաւատար:

Ֆրէ. — Բայց այս պատիճան անգթութիւն չ'ըլար. ահա կը խոստովանինք թէ լանցաւոր ենք, ներէ՛, ըսինք, բան մըն էր եղաւ, ալ ի՛նչ ընենք, այս ամենը որ ձեզի 150 ոսկիի եղաւ, չնչին գումար մ'է, այս աստիճան անգութ ըլլալու չէք:

Մուգ. — Չնչին մի՛, կոշիկիս կտորը, դուն 150 ոսկի վատկած ունի՛ս:

Ֆրան. — Ներեցէք տէր իմ, ամենքս ալ լանցաւոր ենք, ի՛նչ ընենք, բան մըն էր եղաւ, եկէ՛ք, անյիշաչար եղիք եւ մեզի զրկած գումարովեկդ Ալէքսիի ու Ֆրօրինի հարսնիքը ընենք:

Մուգ. — Անդին կորսուեցէ՛ք, անանկ բան չեմ ուզեր, ես յուղարկաւորութեան հանդէսի եկայ, հարսնիքի համար չեկայ:

Ալֆ. — Ոսք մ'ալ ես ըսեմ, պարոն, եկէ՛ք զչէ՛ մի՛ ըսէք, աղւորիկ հարսնիք մը ընենք:

Մուգ. — Անդին կորսուէ՛ք, կոշիկիս կտորը, դուն ի՛նչ երեսով հետս կը խօսես:

Ամենքը. — Պարոն Մուգար, գթա՛ մեզի, գթա՛:

Մուգ. — Ամենեկի՛ն, մտիկ չեմ ըներ:

Ամենքը. — Թողութիւն, թողութիւն, ո՛վ հայր Մուգար, գթութիւն (Ուրախ իջնելով, օրէն ձեզ կը բռնէր):

Մուգ. — Է՛, է՛, բաւական է, հանգիստ թողէք զիս, հաճութիւն տուի, տուի, (Մեկուսի) չի տամ ի՛նչ ընեմ, վերջապէս եղբորդդիս է, իմ արիւնս ըսել է. (Բռնչ) ահա հաճութիւն կու տամ, բայց դուն ալ խոստացիր որ նորէն ասանկ չարութիւն մը չպիտի ընես:

Ալէք. (Մուգարի յետէն գտնելով) — Ահա կը խոստանամ, իմ պաշտելի հօրեղբայրս:

Ֆրօրին. — Ես կ'երաշխաւորեմ թէ այսուհետեւ ասանկ բան մը չպիտի ընէ:

Մուգ. (Ֆրէյնի հետ) — Պարոն ինքնակոչ սօզթօս, եկուր սրվճից բազիլերակները անգամ մը զննէ, նայինք ամուրօս գօթիս աքօրալիս ունի՛ն մի՛:

Յրէ. — Ո՛չ, ո՛չ, ալ ասանկ բան մը չունին. վասն զի
Իրենց դեղն ու ճարը աղէկ գտան:

Մուգ. — Ո՛ւր է նայինք ուս առաւ վախաւ դեղա-
գործը. աօքթօռին Վրդ դեղագիրը թող մէջ մ'ալ կարդա:
Ամենքը. — Ահ պարոն, անոր ալ ներեցէք:

Մուգ. — Ուզիտ, մուզիտ, չուսվիր, խելք չի համիր հէ՛:

Աէք. — Մնոր ալ ներէ հօրեղբայր իմ, ներէ՛:

Մուգ. — Ա յո՛, քեզի ներելէս ետքը, ուզեմ չուզեմ
անոր ալ պիտի ներեմ. մինակ սա մէկ բանին խելքս չի
հասաւ, պարանանդէս տալու համար երբոր իրար անցաք,
մէջերնուզ գոնէ մէկը ստակ չունէր:

Յրէ. — Ամենեւի՛ն:

Աղջկունք. — Գրպաննին ծակ է:

Մուգ. — Ըսել է որ ամենքնիդ ալ. . .

Ամենքը. — Անկուտի՛ ևնք, անկուտի՛:

(Մուշր Բարչը-Յոյն իւ Ինքայ, Դերանտ և Դերանտ-
հէ Կարգարանին հէր կ'երէն):

Բարեկենդանի անկուտիներն ևնք,

Գիշեր ու ցորեկ մենք հով կը կլենք.

Տեսնողը՝ մեզ խիտ հարուստ կը կարծէ,

Կուչան անօթիին վիճակն ի՞նչ գիտէ:

(Վեր-Կոյր Կ'երէ)



Ծանօթ. — Մազարի դերը կատարողը ազբերը ցաւոս
կամ կարճատես ծերունի մը ձեւանալու է:

3740 109

« Ազգային գրադարան »



NL0323971

